

تَنْبُوْءٌ

مَجَلَّةُ جَمْعِيَّةِ الْقَاهِرَةِ الْخَيْرِيَّةِ الْأَزْمِينِيَّةِ الْعَامَّةِ

# ՏԵՂԵԿԱՏՈՒ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԻՆ ԳՆՏՐՈՒԷՒ Հ.Բ.ԸՄՈՒԹԵՆԸ

المدير المسؤول . صاروخان - ١٥ شارع عماد الدين - تليفون ٥٥٦٣٦ - صندوق بريد ٧١٧ القاهرة

Է. ՏԱՐԻ

Թ Ի Ի 2

ՓԵՏՐՈՒԱՐ 1963

## ՄԵՐ ԼԵՋՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԸ

Մեր բազմադարեան պատմութեան ամենէն գեղեցիկ եւ ամենէն կարեւոր շրջանը այն ժամանակամիջոցը հանդիսացաւ, երբ Աստուածաշունչ մատենանը հայերէնի քարգմանակեցաւ մէկ քանի գրական գործերու հետ եւ հիմը դրուեցաւ մեր ազգային դրպութեան, առաջնորդութեամբ երկու հաւատարմ եւ հաննարեղ դէմքերու՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի, օժանդակութեամբը խաղաղասէր եւ լուսամիտ վեհապետի մը, Վոսաճապուհ սրբայինի:

Այս լուսապակ դէմքերը շրջապատուած էին, այդ ժամանակներու մշակութային մեծ ուսումներու մէջ կրթուած տաղանդաւոր աշակերտներու խումբով մը, որոնք մտաւոր նոյն պաշարով մը օժտուած, հայրենիք վերադառնալով իրենք գիրենք, սրամազրած էին Սահակի եւ Մեսրոպի առաջադրած ազգային վերականգնումի մեծ ծրագրին կենսագործման, որ ուրիշ բան չէրէ ոչ Արշակունեաց արքայատոհմի մականին տակ, դարեր շարունակ ապրած, բայց իրարու հետ ամբողջովին չճուլուած ցեղերու համայնքում մը եղող հայ ժողո-

վուրդէն, մէկ լեզուով, մէկ մշակոյթով եւ միակ հաւատով միաբայլ ազգ մը կերտելու փրկարար աշխատանքը:

Այդ աշակերտները՝ Ղազարը, Եղիշէն, Եգնիկը, Մովսէսը, Կորիւնը, Եւայլն, համակուած իրենց մեծ ուսուցիչներուն հայրենասիրութեամբը, կրօնասիրութեամբը եւ անսահման գոհողութեան ոգիովն ռեզգացումներովը, մեր պատմութեան ամենէն նախաազգրական, ամենէն բաղդորոշ մէկ քաղտին ասպարէզ կուգային, եւ քերականք կ'ըլլային իրենց գաղափարապաշտ ուսուցիչներուն՝ Սահակի եւ Մեսրոպի, վասնզի Հայ Հայրենիքը, բաժնուած երկու հօր պետութեանց՝ մոլեռանդ Բիւզանդիոնի եւ ազգայնամու Սասանեան Պարսկաստանի միջեւ, ենթարկուած էր այդ երկու ո'չ միայն զինուորապէս այլ եւ քաղաքակրթապէս հօր պետութեանց մշակութային ազդեցութեանց. եւ այդ օրերու հայ ժողովուրդը, գուրկ ազգային գլտակցութեան, սեփական մշակոյթէ, ազգային դրպութեան եւ անկարող հակադրելու օտար մշակոյթներու գործած աւերին, ենթարկուած էր յունօ-պարսկական քաղաքակրթութեան հալածին մէջ ճուլուելու, անհետանալու վտանգին:

Ձուլման, անհետացման, կորստեան այդ վերահաս վտանգին առաջին է որ առին հանճարեղ եւ հաւատաւոր Սուրբերը՝ Սահակ եւ Մեսրոպ իրենց գործակից աշա - կերտներուն հետ, օժտելով հայ ժողովուրդը անկորնչելի եւ անպարտելի գէնճով մը, ազգային սեփական մշակոյթով, ստեղծելով մեր տառերը, քարգմանելով Աստուածաշունչը եւ այլ հոգեւոր գիրքեր... Այլ խօսելով ազգային վերածնունդ մըն էր որ կը կերտուէր իրենց ջանքերով: Ազգ մը կը վերածնէր, կը վերականգնէր իր հարագատ լեզուով, դաւանանքով եւ մշակոյթով: Եւ այս վերածննդեան, վերանորոգման կենսունակ շարժումը — որ տեղի ունեցաւ Ե. դարու առաջին կէսին — իբր արդիւնք ունեցաւ նոյն դարու երկրորդ կիսուն Վարդան Մամիկոնեանի, Ղեւոնդեանց Քահանայից. եւ Վահան Մամիկոնեանի գլխաւորութեամբ հայ ազգին միացած ազատագրական, հերոսական եւ յաղթական պայքարները Ստաւեան բռնակալներուն դէմ, եւ Հայաստան - եայց եկեղեցւոյ անկախութիւնը եւ ազգայնացումը, աւելի ուշ՝ Թ. դարուն Բագրատունեաց ձեռքով հայ պետականութեան վերահաստատումը, 11րդ դարուն Տարսուր բարձունքներուն վրայ Ռուբինեանց եւ Հեքուհեանց վառայեղ շրջանը՝ Կիլիկիոյ մէջ ու անոր ողբերգական քայքայումէն յետոյ, 500 տարիներու մտայլ գերութեան շրջանին, Հայ Մշակոյթին կենդանի մնալը եւ կորսուած պետականութեան վերականգնումին համար մղուած խիզախ, դիւցազնական պայքարներ — Սիւնիք, Զէյթուն, Սասուն, Վասպուրական, Մուսա տաղ եւն. — որոնց յաղթանակն արդիւնքը եղաւ վերածնունդ Հայաստանի այսօրուան շէնք եւ լուսապայծառ իրականութիւնը եւ հայ մշակոյթին - երածշուարիւն, նկարչութիւն, գրականութիւն, գիտութիւն - հոյակապօրէն շէնք փայլատակումը:

Ահա՛, այս վերանորոգչական, ազատարար շարժման գլխաւոր ուսիվորային՝ Մես-

րոպ Մաշտոցի օրհնեալ ծննդեան 1600ամեակն է որ կը տօնէ այս տարի Սփիւռքը եւ Մայր Հայրենիքը, արձագանք տալով Լուսաւորչի Գահուն արժանաբնօրի եւ Աստուածաշնորհ Գահակալին՝ Ն.Ս. Օծուրխն *Վազգէն Վեհափառին սրբառառ. Կոնդակին*: Անշուշտ կարելի չէ ըսել քէ Մեսրոպի եւ Սահակի կատարած այս մեծ գործէն առաջ մշակոյթ չկար Հայաստանի մէջ: Երկրին մէջ կը տիրապետէր հերանոսական կրօնքը, որ իր որսն անարարապետութիւնը ունեցող մեհեմաններով, կուռքերու արձաններով, արարողական երգերով եւ պարերով, արժանական եւ նախարարական պալատներ իրենց կահաւորումով եւ գարդարանքներով, քատրոններով, կրկէսներով եւ այլ կառուցուածքներով կը վկայէին այդ մշակոյթի մասին. եւ այդ մշակոյթին մաս կը կազմեն նաեւ ժողովրդական ասոները, հաւատալիքները, մաւաւարդեան խաղերը, գուսանական վիպերգները, դիւցազնական մագաղաններու, հերոսական գուպարներու փերթուածները որոնցմէ *Վիշապաբեր միայն հասած են մեզի, մեծ մասամբ օտար սփռութիւններու միջոցաւ, եւ որոնց քիւր սակայն, հետզհետէ կ'աւելնայ հայրենիքին մէջ կատարուած պեղումներու, պրպտումներու եւ գիտերոն շնորհիւ, ինչ որ ալ ըլլայ մշակոյթի գանձերուն անբաւարար հանգամանքը, այնու ամենայնիւ պէտք է ընդունիլ անոր գոյութիւնը կարեւոր բացատրելու համար մեր ազգային զսի վիճակէն անմիջապէս յետոյ ի յայտ եկող հասուն, ճոխ, կատարեալ հայ մշակոյթի մը երեւոյթը:*

Եւ այդ հոյակապ երեւոյթին կոսողական արտայայտութիւնն է Աստուածաշունչ մտեանի հայերէն քարգմանութիւնը, որ կոչուած է իրաւամբ քագուհի քարգմանութեանց: Եւ նոյն միւս ինքնագիր եւ քարգմանական գործերը որոյք իրենց լեզուական կատարելութեամբ եւ գաղափարական սրլացքովը անմահացած են եւ ոսկեղէն նախորդը հանդիսացած հայ ազգային մշակոյթի մը տեսական կազմաւորմանը: Վեր-

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ



Ուղեկիցս ծերունի էր մի բարեգեւ.  
 Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.  
 Երբ իմացաւ հայ եւ՝ դեմքի բարին արդէն  
 Դարձաւ մի տափ երջանկութիւն:  
 Այնուհետեւ Մոսկուայից միւնչ Երեւան  
 Նա խօսում էր, ապա շո՛ւմ, շո՛ւմ սիրով՝  
 Շարաթներով ջրի կարօտ մարդու եւման  
 Հայերե՛կը ըմբռնչակեղով...  
 Ոսկերիչ էր, առանցի:  
 Աշիֆները նրան Փարիզ էին նետել:  
 Ապրում է լաւ: Ոսկերչի ոսկի՛ ձեռքեր,  
 Ուր էլ շինե՛ն՝ չե՛ն ժանգոտի:  
 Բայց ի՛նչ օգուտ, — ծերը հայում է թոռներին,  
 Ու ձայնի մեջ կարծես թէ ծուխ է խտանում, —  
 Խորթանում են զաւակները, ձեռքից գնում,  
 Թառամում է հայրենի բառը շուրթերին...  
 Ինքը ծեր է, ոտքի մեկը գերեզմանում.  
 Դե՛հ, աշօր կայ, վաղը չկայ...  
 Իրենից ետ, ո՛վ իմանայ,  
 Պիտի յիշե՞ն հայրենիքը, ու հայրենին —  
 Դրա համար հաւաքել է ուժերը ողջ  
 Ու թոռներին Հայաստան է քերել այցի.  
 Տեսնե՛ն թող գեթ, ու ճանաչե՛ն ու թող զգա՛ն,  
 Որ հող ունեն ու ժողովուրդ, չեզու ու տո՛ւն,  
 Եւ հոգու մեջ գեթ մի կանթե՛ղ պահեն դարձի...  
 \* \* \*

Ինքնաթիռը խրուեց գիրկը Հայաստանի,  
 Խառնուեցին ամպ ու Սեւան.  
 Յետոյ, յետո՛յ  
 Մեր նրբագգաց երկիւնքն ահա  
 Ամպի ձերմակ վարագոյրը քաշեց մի կողմ,  
 Որ Երեւա՛նը երեւա...  
 Ծերուկն էլ չէր խօսում ինձ հետ: Շիտթահար  
 Մեկ՝ թոռներին մօտն էր տանում ու մեկ թողնում,  
 Մեկ՝ խօսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,  
 Եւ ինքնատոյժ՝ պատուհանի՛ն գամում նորից:  
 Իսկ թոռները պատանեկան մի աշխուժով  
 Այս ու այն կողմ էին վագում զուարթաձայն,

Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կայում ուժով,  
 Ֆրանսերեն կանչում իրար ու ցոյց տալիս,—  
 «Օ՛, Աղաղաւ...  
 «Օ՛, Եղեւան...  
 Ֆրանսերէ՛ն,  
 Դու՛ Հիւկոյի հրեղին խօսք  
 Ու վերջեկեան մարմա՛նդ անձրեւ,  
 Հնար շիներ, կը ևստի առաւօտից մինչ երեկոյ,  
 Կը շեի, դիւթուածի պէս, փողքահնչիւն բառերը քո,  
 Որպէս շարժ երաժշտութեան, որպէս Ռաֆէ՛լ...  
 Ֆրանսերեն,  
 Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից  
 Քո բառերը այսպէս խորունկ խոցում եւ ինձ,  
 Եւ աշխփոխ արտաբերումը Աղաղաւ  
 Թուում է ինձ գերեալ սարից մի աղաղակ,  
 Մի ևոր, մի խոր տազնապի կանչ՝ գերեալ սարից,  
 Ա՛խ, այս անգամ տեւաւիգումս փեզմո՛ւմ արդէն...

\* \* \*

Վարում արդէն Երեւանն էր՝  
 Շառագունած արեգակից եւ իր փարից,  
 Երագի մեջ երեւացող փողափի պէս  
 Անիրական եւ իրական...  
 Եւ իջնում էր ինֆլաթիոնը, իջնում էր ցած՝  
 Կարօտած ու տազնապալից,  
 Զոյգ վիթխարի թերը բացած՝  
 Պատրաստուելով իջնե՛լ, դիպչե՛լ, փարուե՛լ հողին...  
 Ի՛նչ, ծերունիին,  
 Նա թոռներին ամուր գրկած,  
 Դեռ պղնուած պատուհանին՝  
 Վար էր ևս յում շացակալած իր հաշեացֆով.  
 Հաշեացֆ չե՛ր դա, այլ պաղատանֆ, կանչ ու մրմունջ,  
 Բորիկ եկած ուխտաւորի յոյս ու աղօ՛թֆ,  
 Այլեւ պահա՛նջ,  
 Այլեւ բողո՛ք, —  
 Հո՛ղ հաշրենի,  
 Դու՛ Արշակի կերկեր շեզուն գօրացնող շո՛ւնչ,  
 Փոռի՛ր, փոռի՛ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,  
 Եւ թող յանկարծ,  
 Աւանդական ևոյն հրաշֆով մեր հաշրերի,  
 Քեզ դիպչելով՝ խօսեւն ևրանց շուրթները մունջ  
 Հաշրեկնով մի արֆենի,—  
 Հո՛ղ հաշրենի:—

# ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԸ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

Գրեց ՆՈՒՊԱՐ ԱԿԻՇԵԱՆ

Գաղութահայ պատմութեան վերջին յետուն տարիներու շարահիւսութեան մէջ դանազան անուններու տակ, եւ այլազան նըպատակներու հետապնդումին ի խնդիր կազմուած են միութիւններ, որոնք որոշ շահով արդարացնելէ ետք իրենց դոյու-թեան իրականքը, կամ շիջած են անալ-մուկ, եւ կամ, հետզհետէ տկարանալով անհետացած են իրենց ետին թողելով անուն մը, կարեւոր կամ սննդան արարքներու շարք մը եւ կամ գուցէ ասոնցմէ ո՛չ մին եւ ո՛չ ալ միւսը: Գիշեր միայն, այս միութիւններէն, կրցած են զօրաւոր եւ աննահանջ փարոս մը ունենալ եւ իրենց տե-րուն համայնական համադրումովը քայլած են դէպի իրենց գերագոյն նպատակը ատանց անասլու այն բոլոր դժուարութեանց եւ խոչընդոտներուն որոնք այլերանդ՝ պար-դուած են անոնց ճամբաներուն վրայ:

Կազմակերպչական որեւէ գործունէութիւն աննրկապարէն կենթադրէ անխորտակելի կորով ու յանդուութիւն, տեւելու եւ յառաջանալու անընկճելի մտասեւեռում եւ աւելին՝ զոհարելութեան անհատնում պատրաստակամութիւն: Իսկ ասոնց կողքին անհրաժեշտութիւն է ունենալ հաւատարմութե-րու հակայ շարք մը՝ որպէսզի ծանր բեռին տակ կքելու ենթակայ մարմին մը հաւա-քական ոյժին յենելով կարենայ արհամար-հել սնտամանակ բոլոր տագնապները որոնք անխուսափելիօրէն մաս պիտի կազմեն նը-ման աշխատանքներու:

Սփիւռքահայ պատմութեան տուայտա-լից ու տառապահոծ էջերուն մէջ միշտ եւ բացայայտօրէն շեշտուած է կարիքն ու անհրաժեշտութիւնը միութեան մը՝ որ հեռու

ըլլալով հանդերձ քաղաքական մտասեւե-ռումներէ ու թեքումներէ ունենայ անժըխ-տելի դիտակցութիւնը պարտականութեան մը, որուն իրագործումով կարելի պիտի ը-լար մասամբ բաւարարութիւն տալ ազգի մը բեկորներուն պահանջներուն ու պէտքե-րուն որոնք ծնունդ առած են եղերական պատմութեան մը փոթորկալից ներխու-ժումէն:

Ահաւասիկ, նման կարիքի մը բաւա-րարութիւն տարու եւ հայ ազգին բեկորնե-րը օտար դռներէ հեռու պահելու անեղծ պատասխանատուութեան մարդիկ անզպե-լի քաջարարութեամբ կազմած են միութիւն մը, որ իր անցելով ու ներկայով անու-րանալի պատիւ ու վարկ կը բերէ ազգի մը որուն դարերու ընթացքին ստեղծած մշա-կոյթին ժողովուրդներ ակնածանքով կը մօտենան:

Միայն ու պարզապէս հայ ժողովուր-դին ծառայելու եւ անոր արիւնտով վէրքերը սպիտացնելու վեհ դադափարին մղումով ծնունդ առած է Հ.Բ.Ը. Միութիւնը, որ տարիներու ընթացքին ընդլայնելով հորի-զոնները իր սահմաններուն, ստացած է ի-րաւացիօրէն համազգային բնոյթ մը որ ո՛չ հերքում եւ ո՛չ ալ ժխտում կրնայ արձա-նազրել իր անունին առջեւ:

Միացեալ Նահանգներէն մինչեւ Արա-բական Միացեալ Հանրապետութիւնը եւ անդին, այս կազմակերպութեան յոգնու-թիւն չճանչցող թեւերը կը տարածուին հայ ժողովուրդին վրայ գերագոյն այն համո-զումով որ Հայ Ազգը՝ համըռակ իր թե-րութիւններուն եւ տկարութեանց, արժանի է դիմաւորելու վաղուան լոյսը որ նոր հո-

ըրգուններ դիմաւորելու անխորտակելի կո-  
րովը կ'արթնցնէ ապրողին մէջ անոր նե-  
րաշխարհը ներմուծելով իմացական զար-  
թօնքի անախարհագուրելի ճշմարտութիւնը:

Գաղութահայ կեանքէն ներս նման մի-  
ութեան մը գոյութիւնը անուրանալի պա-  
հանջ մըն էր անտարակոյս՝ անօգնական ու  
բազմիցս գողգոթայի արեւնաքամ փուշե-  
րուն նիզակումը զբացած ազգի մը բեկոր-  
ներուն փրկութեան փառօնքէն մին հա-  
զիւսացող այս միութիւնը իր հետապնդած  
նպատակով ու գործունէութեամբ մեծա-  
զոյն ապացոյցը հանդիսացաւ այն իրողու-  
թեան որ հայ ազգը մեռնիլ չի գիտեր եւ  
լեցուած ըլլալով ներհակ ոյժերով գիւտէ  
պայքարիլ իր իրաւունքներուն հասկար:

Մեր ազգային կազմակերպչական դաշ-  
տին վրայ չկայ միութիւն մը, ինչ որ ալ  
ըլլան անոր գոյութեան պատճառները, որ  
ենթարկուած ըլլայ քննադատութեանց  
հարուածին ու անարդար վերադրումներու  
ժխորին. որքան ալ միութիւն մը իր բոլոր  
կարելիութիւնները մէկտեղելով ջանայ գո-  
հացում տալ կարիքներու, ատով հանդերձ,  
միշտ ալ պիտի դանուրն դժգոհներու շարք  
մը որ քննադատութիւն ընելու ախտէն վա-  
րակուած պիտի սկսի պարսաւանքի արշա-  
ւին աննկատ թողելով այն բոլոր առաւե-  
լութիւնները որոնք զարկ կուտան նման  
միութեան մը:

Եթէ երբեք հաշուեյարդարի ենթար-  
կուի շ.Ֆ.Բ. Միութեան գործունէութիւնը  
եւ յստակօրէն ու բացայայտ կերպով նըշ-  
ուին այն բոլոր օժանդակութիւնները զորս  
ան ըրած է ամենայրմար վայրկեաններ  
բուն, վստահ ենք որ տարակոյսներ պիտի  
փարատին ու տեսնել գիտցողներ պիտի գի-  
տակցին որ սահմանափակ միջոցներով  
ինչ երազներ իրագործած է այս Միութիւ-  
նը: Այս բոլոր իրողութեանց եթէ մօտեց-  
ուի արդարամտութեամբ ու առանց նա-  
խապաշարեալ հոգեվիճակի, այդ պարս-

գային քննադատութեանց հերոսները պի-  
տի կծկուին իրենց կծեպին մէջ ու ասեմ  
իրենց գոյութիւնը:

Այսօր, իրաւացիօրէն եւ բացորոշ կեր-  
պով յստակ է որ շ.Ֆ.Բ. Միութիւնը ա-  
ռանց խաչութեան իր օժանդակութիւնը կը  
հասցնէ կըթական ու մշակութային բոլոր  
ծրագիրներու իրագործումին ու մարմնա-  
ւորման: Կը հիմնուին հաստատութիւններ,  
կը կանգնին վարժարաններ ու սերունդներ  
կը դաստիարակուին առողջ ու արթուն  
մտաբեւեռմով մը եւ կարաւանը կը քալէ  
աննկուն ու անվհատ:

Սփիւռքի բոլոր գաղութներու մէջ կը  
կառուցուին վարժարաններ այս միութեան  
օժանդակութեամբ, արդէն իսկ գոյութիւն  
ունեցող վարժարաններ զանազան տեսակի  
օժանդակութիւններ կը ստանան միեւնոյն  
միութեանէն, եւ տակաւին ասոնց կողքին,  
հազարաւոր ուսանողներ համալսարաննե-  
րու սեմէն ներս նուաճումներ կ'ընեն զարձ-  
եալ այս միութեան օժանդակութեամբ:

Միացեալ Նահանգներու հայահոծ շը-  
ջաններուն մէջ գտնուող շ.Ֆ.Բ. Միութեան  
կեդրոններուն մէջ հիմնուած են հայ լեզուի  
ու պատմութեան դասարաններ, որպէսզի  
նոր սերունդը քիչ մը աւելի մօտենալ իր  
նազգային արժէքներուն, որպէսզի ուժացու-  
մի թափը քիչ մը աւելի մեղմանայ եւ այս  
ձեւով հայը կարենայ ճակատ դնել ստեղծ-  
ուած անխուսափելի դժուարութեանց:

Շ.Ֆ.Բ. Միութեան Նիւ Ինկլընտի շը-  
ջանակներուն կեդրոնատեղին հանդիսացող  
Ուոթերթատնի շէնքին մէջ կը կազմակեր-  
պուին զբաղան ու պատմական նիւթերու  
շուրջ պարբերական ասուլիսներ, որոնց մի-  
ջոցաւ նոր թէ հին սերունդները աւելի լայն  
ու հիմնական ծանօթութիւններ կը քաղեն  
հայ ժողովուրդին անցեալի ու ներկայի ար-  
ժանիքներուն ու հարստութեանց մասին,  
ինչ որ անոնց մէջ կ'արթնցնէ հայ ըլլալու  
անկեղծ հպարտութիւնը: Վստահ ենք որ  
այս միութեան գործադիր մարմինները ա-

մէն տեսակի զոհողութիւններ յանձն կ'առնեն ծառայելու համար հայ ժողովուրդի պահանջներուն եւ ապրեցնելու համար, հայութիւնը՝ ամենէն վատթար պայմաններու սակ զոհուող շրջանակներու մէջ իսկ:

Մօտէն ծանօթանալէ ետք այս միութեան զործունէութեան ու ազդաշէն աշխատանքներուն, պէտք է իւրաքանչիւր անձ ինքնիրեն հարց տայ թէ՛ ինչ որ ջախով կրնայ զօրավիզ կանգնիլ անոր դրտաբանս — պէս, կայուն կերպով: Հ.Բ.Ը. Միութիւնը զոյութիւն ստացած է ազգին զաւակներուն զժուարութիւնները հարթելու, հետեւաբար ան ամբողջութեամբ կը պատկանի ազգին, եւ իւրաքանչիւր անհատ պէտք է ինքզինք մէկ անբաժան մասը նկատէ այս միութեանը եւ մօտենայ անոր առ այդ:

Հ.Բ.Ը. Միութեան ստացած համազգային բնոյթը լուսագոյն ազդարարն է ազայցուցանելու համար որ ան դատած է անհրաժեշտ դնահատութիւնը, եւ թէ՛ անոր կատարած աշխատանքները անուրանալի են անկասկած:

Փառաւոր անցեալով մը զօրացած այս միութիւնը կարբքն ունի իր զաւակներուն աջակցութեան ու օժանդակութեան, իսկ զազդութեան հայութիւնը իր կարգին պէտք ունի անոր:

**Ա.Թ.ԷՆՔԻ Վ.Ա.ՐԺԱ.ՐԱՆԻ  
Ա.ՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԵՍԸ**

Յունիս 21ին, կ. վերջ ժամը 6ին, Արթէնքի Հ.Բ.Ը. Միութեան Արթազի Գալբաղեան» վարժարանի դաւարագեղ պարտեզին մէջ տեղի ունեցաւ սոյն վարժարանի ամսակերթի հանգէսը կրթասէր ազգայիններու հոծ բազմութեան մը ներկայութեան: Յայտագիրը սկսաւ մանկապարտէզի աշակերտներու կողմէ երգուած բարեգործականի քայլերգովը, որմէ վերջ մանուկները ըրին զողտրիկ ոտաճաւորները, խմբերգներ եւ մանկական պարեր: Կարճ դադարէ մը յետոյ նախակրթարանի աշակերտութեան կողմէ զործադրուեցաւ զեղարուեստական յայտագիրը մը: Եղան հոյերէն եւ յունարէն արտասանութիւնները, տրամախօսութիւններ եւ խմբերգներ:

Կեդրոն. Մասնաժողովի ատենապետ Պր. Վ. Աղասեան կուռ ճառով մը վեր հանեց Բարեգործականի կրթական մարզին մէջ կատարած նախախնամական դերը:

Ուսուցչուհի օրինորդ Ուրֆալեան կարգաց վարժարանի տարեկան տեղեկագիրը, որմէ յայտնի եղաւ թէ՛, այս տարի (1961-1962) դարձրը ունեցած է 115 երկսեռ աշակերտներ, որոնք հեռաւոր թարգմէ դրպոց փոխադրուած են Միութեան կողմէ վարձուած երկու խոշոր օթօպիւսներով: Վարժարանը ունեցած է 4 հայ եւ 3 յոյն ուսուցչուհիներ եւ 3 նշնքին պաշտօնեաներ: Վարժարանի տարեկան պիւտճէն եղած է աւելի քան կէս միլիոն տրախմի, որուն մէկ երրորդը միայն ապահովուած է աշակերտներէ դանձուած կրթաթոշակներով եւ տեղակւն հասոյթներով, իսկ մնացեալը հոգացած է Միութիւնը: Այս տարուայ հունձքը եղած է նախակրթարանէն 15 եւ մանկապարտէզէն 8 շրջանաւարտներ:

Նախակրթարանի շրջանաւարտներէն 5ը պիտի շարունակեն իրենց ուսումը Կիպրոսի Մեղքոնեան Կրթարանին մէջ, ուր արդէն Յունաստանէն 35 ուսանողներ կը յաճախեն:

Նախակրթարանի շրջանաւարտներէն 5ը պիտի շարունակեն իրենց ուսումը Կիպրոսի Մեղքոնեան Կրթարանին մէջ, ուր արդէն Յունաստանէն 35 ուսանողներ կը յաճախեն:

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ  
ՄԵԾ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ՀԱՅՐ ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ

Վենետիկի Միխիթարեան Միաբանու-  
թեան ամենէն տաղանդաւոր եւ նշանաւոր  
դէմքերէն մէկն է Հայր Աւետիք Ալիշան,  
որ իրաւամբ կոչուած է 19րդ դարու հայ  
գրականութեան վաստակաւոր Նահապետը:  
Ծնած էր Կ. Պոլիս, 1820 Յունուար 6ին. իր  
նախնական ուսումը ծննդավայրին մէջ ըս-  
տանալէ յետոյ, դաջած է Վենետիկէ, աշու-  
կերտելու Մ. Ռաֆայէլեան վարժարանին,  
որուն շրջանը աւարտելէ վերջ եղած է նոյն  
վարժարանին ուսուցիչ եւ տեսուչ:

1848-1852 խմբագրած է «Բաղմավէպ»  
հանդէսը: Այդ թուականներուն ուղեւորած  
է Եւրոպայի գանազան մայրաքաղաքները,  
Հոռոմ, Լոնտոն, Վիեննա, Պերլին եւ Փարիզ  
եւ ուսումնասիրած, այդ քաղաքներուն մէջ  
գտնուող հայկական ձեռագիրները: Անուա-  
նի գրաբարդէտ եւ ծանօթ եւրոպական  
բազմաթիւ լեզուներու: Իր գրական երկերը  
սկսան հրատարակուիլ «Բաղմավէպ»ին մէջ

1848էն սկսեալ: Իր բանաստեղծութեանց  
մեծ մասը ստորագրած է «Նահապետ» ծած-  
կածուով: Ալիշան ոչ միայն բանաստեղծ  
էր այլեւ ազգագիր, հնարիտ, պատմագիր,  
բայց մանուսկր մեծ եւ անեման հայրենաս-  
էր: Տուած է 70ի չափ հատորներ որոնց  
կարեւորագոյներն են «Այբարատ», «Սիւս-  
ուան», «Սիսական», «Շիրակ», «Հայապա-  
տում», «Նշմարք», «Հայ բուսակ», «Հին  
Հաւատք Հայոց», «Սոսիերք (գիրք) Հայ-  
կագունք», «Երկրադիտութիւն Հայաստա-  
նի», «Հայ Վենետ», «Հայ Վանորայք յեւ-  
րոպա», «Յուշիկք Հայրենեաց Հայոց»,  
«Տեղեկագիր Հայոց Մեծաց», եւն.: Իր  
բանաստեղծութիւններէն յիշենք՝ Ծառան  
Ծառաքանայ, Պալալն Աւարայրի, Մալիսի  
Սարերն, Լուսնկայն Գերեզմանաց Հայոց եւ  
վերջնայէս Բամբ Փորոտան Հայրենաշունչ  
ռազմերգը, որոնք մեր սուրբնայ հանդէս -  
ները կը պատկերազարդեն մինչեւ այօր:

Հայր Աւետիք Ալիշան, ամբողջ վաթսուս  
տարի ներշնչեց նոր սերունդները հայրենա-  
սիրական հուրով, հայոց պատմութեան  
սիրով եւ հայրենիքի յիշատակներով: Ալի-  
շան վախճանեցաւ Վենետիկի մէջ 1901 Նո-  
յեմբեր 22ին. իր հաւատարիմ եւ սգակիր  
բարեկամը՝ Խրիմեան Հայրիկ էջմիածինէն  
ափ մը հող դրկեց, իր գերեզմանին վրայ  
դրուելու համար:

Իր մահուն վաթսուսամեակին առթիւ  
Երեւանի «Գրական թերթ»ը իր 8 Դեկտեմ-  
բեր 1961ի թիւին մէջ հրատարակած է Ս.  
Շախկեանի յօդուածը, զոր հաճոյքով կ'ար  
ստապենք մեր ընթերցողներուն համար:

Շ.

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆ ԵՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Նոսճի նման ուղղահայեաց ու նուրբ  
հասակով, հերպանծ դիտով ու Ապոլոն -  
եան ճակատով, խոշորադեղ ու անուշահայ-  
եաց աչքերով, Մելգոմենէական անուշ  
տխրութեամբ մէկ կողմէն եւ միւս կողմէն  
ալ՝ անմեղութեան ժպիտով օժուած՝ դէմ-  
քով, ժրատ բառ ու բանի, բայց ոչ խելացի  
խորհուրդներու մէջ, մենասէք, բայց ոչ  
մարդախոյս, — այսպիսին մնաց Ալիշանը  
ժամանակակիցներու եւ յաջորդներու յիշո-  
ղութեան մէջ: Նման եւ է՛լ աւելի ջերմ տո-  
ղերով են յիշել նորան Ալիիարեանը, Այծ-  
բունին, Վարուժանը եւ շատ ուրիշներ:

Կենսագրութիւն չունէր նա. մի բան,  
որ խօսակցութիւնների ժամանակ բազմիցս  
նշել է նաեւ ինքը: Ծնուել է Պալատ, 1820  
թուականին, 1838 թուականից պաշտօնա-  
պէս դարձել է Միաբանութեան անդամ:  
Զանազան առիթներով եղել է Հոռոմում,  
Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, Բա-  
րիզում, բայց երբեք չի եղել Հայաստա-  
նում: Վախճանուել է 1901 թ. Նոյեմբեր  
22ին եւ թաղուել Ս. Ղազար կղզում, ահա  
բոլորը:

**ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ  
ՄԵՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ**

**ՀԱՅՐ ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ**

Վենետիկի Մխիթարեան Միաբանու-  
թեան ամենէն տաղանդաւոր եւ նշանաւոր  
ղէմքերէն մէկն է Հայր Ղեւոնդ Ալիշան,  
որ իրաւամբ կոչուած է 19րդ դարու հայ  
գրականութեան վաստակաւոր նահապետը:  
Ծնած էր Կ. Պոլիս, 1820 Յունուար 6ին. իր  
նախնական ուսումը ծննդավայրին մէջ ըս-  
տանալէ յետոյ, դացած է Վենետիկ, աշու-  
կերտելու Մ. Ռափայէլեան վարժարանին,  
որուն շրջանը ավարտելէ վերջ եղած է նոյն  
վարժարանին ուսուցիչ եւ տեսուչ:

1848-1852 խմբադրած է «Բաղմավէպ»  
հանդէսը: Այդ թուականներուն ուղեւորած  
է Եւրոպայի զանազան մայրաքաղաքները,  
Հռոմ, Լոնտոն, Վիեննա, Պեքլին եւ Փարիզ  
եւ ուսումնասիրած, այդ քաղաքներուն մէջ  
զտնուող հայկական ձեռագիրները: Անուա-  
նի գբարարողէս եւ ծանօթ եւրոպական  
բաղմաթիւ լեզուներու: Իր գրական երկերը  
սկսան հրատարակուիլ «Բաղմավէպ»ին մէջ  
1848էն սկսեալ: Իր բանաստեղծութեանց  
մեծ մասը ստորագրած է «Նահապետ» ծած-  
կանունով: Ալիշան ոչ միայն բանաստեղծ  
էր այլեւ ազդագիր, հնարաս, պատմագիր,  
բայց մանաւանդ մեծ եւ աննման հայրենա-  
սէր: Տուած է 70ի չափ հատորներ որոնց  
կարեւորագոյներն են «Այրարատ», «Սիւ-  
ռուան», «Սիսական», «Շիրակ», «Հայապա-  
տում», «Նշմարք», «Հայ բուսակ», «Հին  
Հաւատք Հայոց», «Սոփերք (գիրք) Հայ-  
կազունք», «Երկրադիտութիւն Հայաստա-  
նի», «Հայ Վենետ», «Հայ Վանորայք յեւ-  
րոպա», «Յուշիկք Հայրենեաց Հայոց»,  
«Տեղեկագիր Հայոց Մեծաց», եւն.: Իր  
բանաստեղծութիւններէն յիշենք՝ Շուշան  
Շուարշանայ, Պլպուլն Աւարայրի, Մափսի  
Սարերն, Լուսնկայն Գերեզմանաց Հայոց եւ  
վերջնայէս Բամբ Փորոտան հայրենաշունչ  
ուզմերդը, որոնք մեր առօրեայ հանդէս -  
ները կը պատկերազարդեն մինչեւ այօր:

Հայր Ղեւոնդ Ալիշան, ամբողջ վաթսուս  
տարի ներշնչեց նոր սերունդները հայրենա-  
սիրական հուրով, հայոց պատմութեան  
սիրով եւ հայրենիքի յիշատակներով: Ալի-  
շան վախճանեցաւ Վենետիկի մէջ 1901 Նո-  
յեմբեր 22ին. իր հաւատարիմ եւ սգակիր  
բարեկամը՝ Խրիմեան Հայրիկ էջմիածինէն  
ափ մը հող դրկեց, իր զերեզմանին վրայ  
դրուելու համար:

Իր մահուն վաթսուսամեակին առթիւ  
Երեւանի «Գրական թերթ»ը իր 8 Դեկտեմ-  
բեր 1961ի թիւին մէջ հրատարակած է Ս.  
Շախիկեանի յօդուածը, զոր հաճոյքով կ'ար  
ստապենք մեր ընթերցողներուն համար:

Շ.

**ՄԵՆ ՀԱՅՐԵՆԱՄԵՐՆ ԵՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ**

«Նոճիի նման ուղղահայեաց ու նուրբ  
հասակով, հերպայանձ գլխով ու Ապոլոն -  
եան ճակատով, խոշորազեղ ու անուշահայ-  
եաց աչքերով, Մելպոմենէական անուշ  
տխրութեամբ մէկ կողմէն եւ միւս կողմէն  
ալ՝ անմեղութեան ժպիտով օծուած դէմ-  
քով, ժլատ բառ ու բանի, բայց ոչ խելացի  
խորհուրդներու մէջ, մենասէր, բայց ոչ  
մարդախոյս» — այսպիսին մնաց Ալիշանը  
ժամանակակիցներու եւ յաջորդներու յիշո-  
ղութեան մէջ: Նման եւ է՛լ աւելի ջերմ տո-  
ղբով են յիշիլ նոյն Ալիփիսեանը, Այծ-  
լունին, Վարուժանը եւ շատ ուրիշներ:

Կենսադրութիւն չունէր նա. մի բան,  
որ խօսակցութիւնների ժամանակ բողբոջս  
նչիլ է նաեւ ինքը: Ծնուել է Պելուսմ, 1820  
թուականին, 1838 թուակաւորից պաշտօնա -  
պէս դարձել է Միաբանութեան անդամ:  
Զանազան առիթներով եղել է Հռոմում,  
Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, Բա-  
րիզում, բայց երբեք չի եղել Հայաստա -  
նում: Վախճանուել է 1901 թ. Նոյեմբեր  
22ին եւ թաղուել Ս. Ղազար կղզում, ահա  
բոլորք:

Սկսելով ստեղծագործել 19 տարեկա - նից, Ալիշանը ընկալաւորաբար, պէտք է ըն - թանար իր նախորդ հայրերի արդէն սը - բազործուած աւանդութիւններով: Նրանց նման՝ նա էլ գրում էր գրաբար, եւ իր հըմ - տութիւնը ցոյց տալու համար աշխատում էր գրել որքան կարելի է բարդ ու դժ - ուարամատչելի: Բանաստեղծութիւնների թեմաները դարձեալ գալիս էին նախորդ - ներից:

Այսպէս սկսեց Ալիշանը լայն այս չէք Ալիշանը: Նա մի սովորական միջակութիւն չէր, որին կարողանար կաշկանդել վանա - կան նեղ միջավայրը: Եւ ժամանակաշրջանն էլ այդ չէր: Հասարակական-քաղաքակիրան պայմանները - սա պէտք է նշել անպայման - իրենց հզօր ազդեցութիւնն ունեցած Ա - լիշան բանաստեղծի վրայ:

19րդ դարում Կովկասում ծայր սոսաժ պատերազմները, ուսումնական բանակների յաղթական յառաջխաղացումը, հաստատ յոյսեր էին ներշնչում լազրաշարժար հա - յութեան, որ մօտենում էր ազատագրու - թեան բաղձալի բույն: Ուրեմն հարկաւոր էր ոտքի հանել հայ ժողովուրդին, հարկա - ւոր էր պատմական անցեալից դուրս կոչել նրա վաւը կազմող հերոսներին՝ Վարդա - նին, Վահանին, Մուշեղին, դրուստել նը - րանց մեծագործութիւնները, նորեղին այդ ուղով դատախարակելու համար: Հարկաւոր էր պատմել հինուսուրց ու հերոսական մի ժողովրդի մասին, սրպէպի՝

Իմանան ազգեր

Թէ հայք չեն անցեր:

Գրչի իր միւս զինակիցներին՝ Պատկան - եանի, Պէշիկթաշլեանի, Ծահաղիլի հետ միասին Ալիշանը մեր գրականութեան մէջ բերեց ազատագրական սրայբարի հերոսա - կանութիւնը, զէնքերի ու սրերի շառձը, կռուի ազմուկը:

Իսկ հայ ժողովուրդին մինչեւ վերջ հաս - կնալի լինելու համար, հարկաւոր էր հրա - ժարուել գրաբարից եւ գրել ժողովրդին հաս - կընալի աշխարհաբարով: Ալիշանն իր մէջ

ուժ գտաւ կատարելու այդ անցումը: Հար - կաւոր էր հրաժարուել Աստուծուն եւ սուր - բերին փառաբանող ոտանաւորներից ու պո - էմներից եւ նիւթերը վերցնել Հայոց պատ - մութիւնից, Ալիշան այդ էլ արեց: Այս բո - լորի հետեւանքով նա մի ամբողջ գլխով լաւաճրացաւ Մխիթարեան միաբանութեան բոլոր հեղինակներից եւ հաստատուն կեր - պով ապահովեց իր տեղը հայ դասական գրողների պատուաւոր խմբում: Նրա բա - նաստեղծական ժառանգութեան այն ըն - տիր ծաղկաքաղը, որը կրում է «Յրդք Նահապետի» ընդհանուր խորագիրը իր շարքերում զետեղուած ունի գործն ու որոնք հրատարակուել եւ վերահրատարակուել են այնքան որ այսօր արդէն անկարելի է նը - րանց մօտաւոր թիւը որոշելն անգամ: Այս շարքի առանձին գործերը թարգմանաբար ներկայացուել են ուսուսական, անդլիսական, գերմանական, իտալական, դանիական հա - սարակութեանը, եւ ամենուրեք դրուստան - քի են արժանացել. իսկ թարգմանիչների մէջ հանդիպում ենք այնպիսի նշանաւոր ա - նուաներ՝ ինչպիսիք են Վերսելովսկի, Շեր - վինսկի, Ումանից, Ալիս Բլաքվիլլ, Աբտուր Լաչյա, Էմիլիա Տեդա, Ա. Զօպանեան, Ին - դա Կոլլին եւ այլն, եւ այլն:

Իր գրաբար հայրենասիրական գործն - բով ընդհանրապէս, «Յրդք Նահապետի» բա - նաստեղծաշարով եւ «Յուշիկք հայրենեաց հայոց» պատմա-գեղարվեստական աղճա - կով առանձնապէս, Ալիշանը մի նոյն աստի - ճանի բարձրացրեց հայ գրականութիւնը եւ տապալելով կրասիգմը, (դասականութիւնը) ուղի հարթեց գրաւրան յաջորդ ուղղութեան: Նշանաւոր գրող լինելով հանդերձ, Ալիշանը խոշոր պատմա-աշխարհագրագէտ գիտնա - կըն էր, այս հասկացողութեան ամենալայն իմաստով: Նրա սկզբնական աշխատութիւն - ները, որոնք տպագրուած էին «Բազմալէ - պ»ում («Հայոց ազգային պարծանքները», «Հայկ», «Արամ», «Տիգրան Ա.» «Յրաժըշ - տութիւն», «Կազմութիւն նիւթոց» եւ այլն), այն նախաստիճաններն էին, որոնք աստի -

ուսուրեցին մեծ դիտնականին: 1853 թուականին հրատարակուած է Ալիշանի առաջին ծաւալուն աշխատութիւնը՝ «Քաղաքական աշխարհագրութիւն» խորագրով, ուր հեղինակը պատմա-աշխարհագրական բնոյթի մանրամասն տեղեկութիւններ է տալիս երկրագնդի վրայ գոյութիւն ունեցող բոլոր պետութիւնները մասին, «Հայոյ Ալիշանի այդ գործը, — գրեց անգլիական «Օրիէնթ» թերթը, իբ պարունակած նիւթի տեսակէտից կարող է համարուել մինչեւ այսօր հրատարակուած այդ կարգի գործերից թերեւս առաջինը: Համանման գովեստներով հանդէս եկան նաեւ հայկական մի քանի պարբերականներ եւս:

Երկու տարի յետոյ, 1855 թուականին Ալիշանը հրատարակուած է իբ միւս՝ «Տեղագիր Հայոց մեծաց» աշխատութիւնը (105 մեծադիր էջ): Հայաստանում բնաւ չեղած Ալիշանը հիւսցնող բժախնդրութեամբ նկարագրում է պատմական Հայաստանի բոլոր գաւառները, տալիս է նրանց գլխավոր պատմութիւնը, գետերի, լճերի, լեռների, լեռնապարերի տեղագրութիւնը եւ այդ առմէնն այսպիսի ճշգրտութեամբ, որ մինչեւ այսօր էլ մնում է ուժի մէջ: Ահա թէ ինչո՞ւ այդ աշխատութիւնը հէնց սկզբից իսկ արժանացաւ Փրանսիացի հայագէտ Էտուարտ Դիլէօրիէի ուշադրութեանը որը Փրանսերէն թարգմանութեամբ եւ գրքուստական «Երկու խօք»ով հրատարակեց «Ժուրնալ Աշխարհիքում» (1863 թ. թիւ. 3-4) իսկ այդ աշխատութեան մասին գրական գրքախօսակցանով հանդէս եկաւ Պետերբուրգի սերագեմիայի իսկական անդամ Մաշի Ժան Բրոսսին:

Այնուհետեւ իրար են յաջորդում Ալիշանի գլխաւոր մենագրութիւնները, որոնք համեմատական հռչակ են բերում հեղինակին:

1886 թուականին, Փրանսերէն թարգմանուած գործերի համար ընդհանրապէս եւ «Ամբատ Գունդըստարլ հայոց եւ ան-

սիղք Անտիոքայ աշխատութեան համար յատկապէս, Փրանսիական Ակադեմիան Ալիշանին շնորհում է Պատուոյ Լէգէոնի Շքանշան: 1887 թուականին նա ընտրուած է Իտալիայի Ասիական ընկերութեան պատուաւոր անդամ, իսկ 1894 թուականին Պետերբուրգի հնախուլակիւն ընկերութիւնը Ալիշանին ընտրում է իբ պատուաւոր անդամներ թւում, իսկ 1897 թուականին նա ընտրուած է Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատուաւոր անդամ, եւ այլն: Այս բոլորից յետոյ հասկնալի է այն բացառիկ պատիւն ու հեղինակութիւնը, որն ունէր Ալիշանը հասարակաց:

Ապրելով ու ստեղծագործելով կրօնական միաբանութեան ներսում, Ալիշանը, հասկնալի է, չէր կարող չաղդուել նրա կրօնա-պահպանողական սղուց, որն էլ իբ արտացոլումն է գտել նահապետի ստեղծագործութիւններում եւ դիտական աշխատութիւններում, բայց այդ չէ, որ բնորոշում է մեր հողէտը մշակոյթի այն խոշոր գէմքերից մէկը, որը սերունդների դաստիարակ հանդիսացաւ եւ իրաւացիօրէն արժանացաւ «Նահապետ հաղար թոռների» (Ղ. Աղայեան) պատուանունը:

Ս. ՇՏԻԿԵԱՆ

## ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Բարեգործութիւնը պատուական առաքինութիւն մըն է, քանզի ան գոհորութիւն կը նշանակէ բարի նպատակի մը համար՝ առանց վարձատրութեան ակնկալութեան:

Երբ գործ մը կը կատարենք, որուն փոխարէն վարձք կը ստանանք, բարեգործութիւն չէ: Երբ գործ մը կը կատարենք կամ դրամ կուտանք առանց սիրոյ եւ գութի, ան կրկին բարեգործութիւն չէ. սա կայն, երբ կը գիտանք, կը սիրենք ու կուտանք՝ սոյդ բարեգործութիւն է:

Բարեգործութեան մասին Յիսուս արուար. «Բարի Սամարացի»ին գեղեցիկ օրինակը: Երբ այս պատմութիւնը իր բոլոր պարագաներով սերտենք՝ ա՛լ աւելի կը հիանանք Բարի Սամարացիին վրայ եւ ա՛լ աւելի կ'ըմբռնենք Յիսուսի յայտնած դադափարը իրական բարեգործութեան մասին: Որովհետեւ վիրաւոր ինկած մարդը Հրեայ էր, Սամարացի չէր: Հրեաներ Սամարացիները կ'ատէին: Շատ հաւանաբան է որ այդ օր այդ բարի Սամարացին Երուսաղէմ դադափարէ պահուէն կարգ մը Հրեաներ իր ետեւէն նախատական խօսքեր ըսած էին: Դարձեալ, վիրաւոր մարդուն վրայ յարձակող աւադակներն ալ Հրեայ էին, սակայն կրկին Սամարացին անոր խղճաց, վէրքերը փաթթեց եւ պանդոկի մը մէջ դրաւ ինամքի տակ մեալու մինչեւ որ իր առողջութիւնը գտնէ: Ահա այս է իրական բարեգործութիւնը:

Բարեգործութիւնը մարդկային խղճի բնական մէկ պատուէրն է: Արիստո՛ս, որ շատեր իրենց խղճին, այդ աստուածային ճարտին հնազանդ չեն ըլլար: Աղքատին եւ որբին դէմ քսակներն եւ ինկածին դէմ սրտերն կը դոցեն եւ միշտ անդիլի կողմէն կ'անցնին:

Կեանքը առանց բարի գործերու եւ զոհողութեան՝ պարզապէս անասնական զոյւթիւն մըն է: Կեանքը աւելի հետաքրքրական եւ անուշ կ'ըլլայ երբ բարի գործեր կը կատարես, լապտի մը կը մխիթարես, որք մը կը ինամես, ինկած մը կը վերցնես:

Գաղափարաբաշտ եւ բարեսիրտ Տիտոս կայսրը եթէ օր մը բարիք մը գործելու պատեհութիւն չտնենար՝ կ'ըսէր. «Աւա՛ղ, օր մըն ալ կորսնցողը»:

Բարիքը որքան ընդունողին, այնքան եւ աւելի գործողին ուրախութիւն կուտայ: Իրական խեղճ եւ աղքատ են անոնք՝ որոնք միայն իրենց անձին համար կ'ապրին եւ ուրիշներուն օգնելու չեն հաւատար: Առաքեալը կ'ըսէ. — «Այդպիսիներուն հաւատքն իսկ փուճ է»:

Տոք. Տիքընսըն կ'ըսէ. «Կեանքիդ մէջ դուն քեզի համար ի՞նչ ըրած ես՝ կարեւոր չէ, սակայն կարեւոր է թէ ուրիշներուն համար ի՞նչ ըրած ես»:

Դարձեալ, Տոք. Ալպլըթ Շուսայլը կ'ըսէ. «Ճշմարիտ Քրիստոնեան ան է որ, ուր որ օղնութիւն պէտք է՝ հոն կը հասնի»:

Բարեգործութիւնը հին դարերէ ի վեր գոյութիւն ունի: Հին ատեններ բարեսիրտ մարդիկ աղքատներուն հաց եւ հազուատ կուտային, որը մը կ'որդեգրէին, հիւանդի մը կ'օգնէին, սակայն դարերու ընթացքին բարեգործութիւնը հաւաքական գործ մը եղաւ: Բարեսիրտ մարդիկ բարեգործութիւնը միասնաբար սկսան կատարել: Այս կերպով աւելի շատերուն եւ տեսականօրէն օգնել կարելի եղաւ: Թէեւ անհատական բարեգործութիւնը երբեք չզարգացաւ, եւ պէտք չէ որ դադրի:

Դարձեալ, բարեգործներ իրենց ուժերը միացուցին: Հարուստը իր դրամով եւ աղքատը իր աշխատանքով սկսան բաժին ստանել: Եւ այսօր կրօնական եւ ազգային բարեգործական կազմակերպութիւններ ալ խարհի չորս կողմը հազարաւոր որբանոցներու եւ հիւանդանոցներու մէջ միխոնար օրերու եւ աղքատ հիւանդներու օգտակար կ'ըլլան, ապա թէ ոչ աշխարհի վրայ տառապողներուն թիւը շատ աւելի մեծ պիտի ըլլար:

Ուրախ ենք որ հայ ժողովուրդը միշտ բարեգործութեան հաւատացող ժողովուրդ մը եղած է: Շատ երկար դարերէ ի վեր հայ թողալորներ, նախարարներ, բանբերներ եւ հասարակ ժողովուրդը լայն բացած են իրենց քսակը եւ տուններ որբին եւ աղքատին: Հայաստանի վանքերը մէկ կողմէն կրօնքի եւ գրականութեան կեդրոններ եղած են, նոյն ատեն աղքատներուն եւ կարօտներուն սպաստանարան: Իսկ ներկայիս հայ բնակիչական միութիւններէ գառ երկու պատուական կազմակերպութիւններ ունինք, որոնք տարիներէ ի վեր հրեշտակի դերը կը կատարեն մեր ազգին մէջ:

Ծովին մէջ տեսակ մը ոստրէներ կան, որոնց մարմինը երբ վիրաւորուի՝ իրենց մարմինէն տեսակ մը հիւթ դուրս կուգայ եւ այդ վէրքը կը դոցէ: Քիչ յետոյ այդ հիւթը կարծրանալով կ'ըլլայ թանկագին մարգարիտ մը:

Նոյնպէս հայ ազգին վէրքերէն երկու թանկագին մարգարիտներ դուրս եկան են, — Հայկական Բարեգործական Միութիւնը եւ Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը:

Բարեգործականը մեծ եւ բարեսիրտ Հայու մը կողմէ, յանձին Պօղոս Նուպար Փաշայի եւ Աւետարանչականը՝ Հայ Աւետարանական եկեղեցիներու կողմէ, որոնք իրենց սահմանափակ միջոցներով իսկ հըրաչքներ դործած են մեր ազգին ամենէն մեծ ճգնաժամերուն մէջ եւ կը ծրագրեն աւելի մեծ դործեր կատարել մօտ ապագային:

Երբեմն հարց մը կուգայ մեր միտքերուն մէջ թէ՛ Բարեգործականի եւ Աւետարանչականի ապագան ի՞նչ պիտի ըլլայ: Ոմանք կը խորհին թէ քանի որ Բարեգործականը բաւական մեծագումար դրամադուլու ունի եւ քանի որ Աւետարանչականը Աւետարանական եկեղեցիներն ունի, անոնց ապագան ապահովուած է:

Անոնց ապագան երբեք կախեալ չէ միայն իրենց դրամադուլուիէն՝ կամ առաջնորդներէն, այլ կախեալ է ա՛լ աւելի հայ ժողովուրդին քրիստոնէական եւ ազգասիրական զգացումներէն:

Աստուած մի՛ աբասցէ, նեթէ հայ ժողովուրդի սրտին մէջ մեռնին հաւատքն ու ազգասիրութիւնը, վաղը կըլլ ցամքին Բարեգործականի եւ Աւետարանչականի ազգերունը: Ուրեմն եթէ կ'ուզենք որ մեր ազգին այս երկու օգնական հրեշտակները ապրին ու զօրանան՝ նախ ժողովուրդին հաւատքը եւ ազգասիրութիւնը զօրացնենք:

ՎԵՐ. Ե. Գ. ՃՈՆԱՋԵԱՆ

Լոս Անճելըս

### ԱՐՈՒԵՍԱԳԷՏ ՏԻԳՐԱՆ ԺԱՄԿՈՉԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ

Ինչպէս ամէն տարի, այս ամառ ալ տեղի ունեցաւ Միջազգային 18րդ երաժշտական մրցումը Ժընեւի մէջ, մասնակցութեամբ 36 երկիրներէ նկած 327 ամաթէօր եւ փրոֆեսիօնէլ երգիչներու: Այս մրցումներուն մասնակցեցաւ եսեւ հայ մը, Լիբանանէն, երիտասարդ պարիթօն Տիգրան Ժամկոչեանը, որ երեք տարիէ ի վեր Լիբանանեան պետական երաժշտանոցի ուսուցիչներէն Ալեքսի Քարնաուքովի կաշակերտ է:

Մրցումը տեղի ունեցաւ 1962 Սեպտեմբեր 23ին, ինը հեղինակաւոր երաժշտադէտներէ բաղկացած դատական կազմի մը հակողութեամբ: Զտումին՝ մընացին 18 արուեստադէտներ որոնց մէջ նաեւ մեր հայրենակիցը՝ Տիգրան Ժամկոչեան, որ երգեց Պախէն եւ Շուպերթէն երեք եղանակներ: «Պիէնի» (Զուիցերիա) փէօնէս Միւլիքալի մարմինը հրաւիրեց Տիգրան Ժամկոչեանը համերգային ելոյթ մը ունենալու տեղոյն երաժշտանոցին մէջ: Ժամկոչեան ընդառաջեց եւ երաժշտանոցի շքեղ դահլիճին մէջ հանդէս եկաւ ճի յայտադրով մը եւ արժանացաւ խանդավառ ընդունելութեան: Երաժշտանոցի տնօրէնութիւնը առաջարկեց անոր Ա. պարիթօնի մենակատարութիւնը վերցնել տեղւոյն օփերային մէջ: Ժամկոչեանի յայտադրին մաս կը կազմէր նաեւ հայ երաժշտադէտներու ստեղծագործութիւնները որոնք բացառիկ ուշադրութեան արժանացան: Ահա՛ թէ ինչ կը դրէ տը Ժիւրա»-յի թըղթակիցը.

Երեքշաբթի օր, Փարիլի սրահին մէջ, ունինդրեցինք լիբանանցի երիտասարդ պարիթօն Տիգրան Ժամկոչեանը, Ա. մըրցանակաւոր Պէյրութի պետական երաժշտանոցէն:

Յայտադիրը բաժնուած էր երկու յըստակ մասերու. առաջինը ըստ սովորուածին ըլլալով Երկրային ընկերութեան ծանօթ եղանակներէն կազմուած, երկրորդը՝ հայաստանեան, երաժշտութիւն մը որ մեզի գրեթէ բոլորովին անծանօթ է:

Համերգին սկիզբէն իսկ, ունկնդիրը գրաւուած էր Տիգրան Ժամկոչեանով: Անոր ձայնը կը ներդրօժէր իր տարողութեամբ եւ ջերմութեամբ:

... Հայաստանեան երաժշտութիւնը փոխեց սրահին միջոցառումը: Մինչեւ այն ատեն շքեղած ու հիացած էինք, հազուադէպ վերապահութիւններով: Յանկարծ այս փայլուն երգիչը կը դառնայ յուզական: Անիկա կ'արտահայտէր խորունկ ու բազմերանգ երաժշտութիւն մը, նրբացած արուեստ մը որ չէր խղած իր կ'արները ներշնչումի յորդ աղբիւրին՝ մայր հողին հետ:

Հոս, յայտադիր Բ. մասին մէջ, պէտք է ամէն ինչ յիշատակել, որովհետեւ ամէն ինչ առաջին կարգի էր: Բաւարականաձեք նշելով հայրենի կարօտի պարզութիւնը ժողովրդական մեղեդիի մը, մշակուած կոմիտաս Վարդապետի կողմէ, այս անխոնջ հաւաքիչը Հայաստանի Փոքրերի գանձերուն: Վեհութիւնը Մոսկի արեւիկին՝ Տիգրանեանի «Անոյ» օփերային մէջ, բանաստեղծականութիւնը կանաչեանի «Ալվարդին երազը» կտորին, կաքօտի պալատները Ա. Պատմադրեանի ու Ա. Սաթեանի, ու վերջապէս հերոսականը Չուհաճեանի «Հոր հոր» օփերային մէջ: Մենք այս անունները չընդօրինակեցինք ընթերցողին պարտադրելու մտադրութեամբ, այլ որովհետեւ անոնք արժէքաւոր երաժշտագէտներու յորինումներն են, զորս կ'անդիտանանք, եւ որոնց կը փափաքինք մօտէն ծանօթանալ:

Անոնց երաժշտութիւնը ամենէն աւելի ունի մարդկային ներշնչումի շնորհ մը որուն անմիջապէս կը համակրիս: Ժամկոչ-

եան արուեստագէտը իր սակեայ ձայնը եւ արտայայտչական կարողութիւնը ի սպաս դարաւ անոնց չափազանց հազարական պատգամին:

Ժէօնէս Միլիթալի կողմէ ներկայացուեցաւ երկտասարդ երգիչը: Պր. Արմեն Ժօրտան դաշնակի վրայ ընկերակցեցաւ մեծ վարպետութեամբ: Մաղթենք որ հայ երաժշտութիւնը ամէն տեղ կատարէ իր յաղթական նուաճումը:

2.

---



---

## ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՓԻՒՌ

---

— Հայաստան —

— Երեւանի մէջ հիմնուած է դաշնամուրի գործատուն մը, որ տարեկան պիտի կրնայ արտադրել մինչեւ 10.000 դաշնակ: Գործատունը արդէն շուտով հրապարակ պիտի հանէ հայկական դաշնամուրները: Յիշեալ գործատան արտադրական թափուկներէն կը պատրաստուին նաեւ մանկական խաղալիքներ եւ երաժշտական խաղալիք գործիքներ:

— Հայաստանի կառավարութիւնը վաւերացուց Արփա գետին եւ անոր օժանդակին՝ Եղիգէսի ջուրերը Սեւանի մէջ թափելով զայն պարենաւորելու համար ջրաթեքիքական շինութեան կառուցման նախագիծը: Այսպէսով Սեւանը պիտի ըստանայ 30 միլիոն խորանարդ մեթր ջուր: Երազրուած աշխատանքները պիտի աւարտին 1969ին:

Երեւան. — Նշանաւոր նկարիչ Յովհաննէս Ալիսագեանի (1881-1958) գործերուն ցուցահանդէսը բացուեցաւ Հոկտեմբեր 17-ին, Հայաստանի Ազգային թանգարանին մէջ: Ալիսագեանի այս գործերը ստացուած են Ֆրանսայէն, ուր նկարիչը աշխատած է երկար տարիներ:

Յուցահանդէսի բացման առթիւ Ս. Միութեան Գեղարուեստից Ակադեմիայի

անդամ, նշանաւոր քանդակագործ Արա Սարգիսեան, շեշտեց թէ Յովհ. Ալիսաղ - եան արտասահմանի հայ նշանաւոր նկարիչներու թիւին կը պատկանի: Ալիսաղեանի գործերը առաջին անգամ ըլլալով է, որ աջքան լայնօրէն կը ցուցադրուին Հայ - յաստանի մէջ:

— Մամուլի Տուն Երեւանի մէջ.— Հայ յաստանի մայրաքաղաք Երեւանի ուսանող - զական թաղամասին մէջ, որ իրաւամբ կանանչ քաղաք կը կոչուի, վերջերս սկսաւ նոր շինարարութիւն մը: Այս շինարարու - թիւնը Մամուլի Տուն կը կոչուի, ու շարունակութիւնը պիտի ըլլայ Գիւրգի Պալատին եւ սնորհ հետ պիտի կազմէ ճարտարագե - տական հիմնարկի ներդաշնակութիւն մը:

— Երեւանի Խ. Արոյկեանի անուն Հայ կական մանկավարժական հիմնարկը փո - խադրուեցաւ նոր շէնքի մը մէջ, ուր պատ - մա-լեզուա-դրական եւ մանկավարժական ֆաբրիկի մէջերու ուսանողները սկսած են յաճախել: Եէնքի բոլոր լսարանները ունին հիմնարկ յարմարութիւններ եւ կահաւոր - ուած են ճաշակով:

— Նկարչի Ծարաթը.— Երեք տարիէ ի վեր, Հայաստանի մէջ Ասլլիլ սամուան ընթացքին կը կազմակերպուի նկարչի Ծա - րաթ անունով ներքններու ցուցահանդէսը, որուն այս անգամ, մասնակցեցան 4-16 տարեկան անչափահասներ, բնանկարներով, նաթիւր-մօթիւրով, գլխանկարներով եւ քանդակներով: Այս ցուցահանդէսին իրենց մասնակցութիւնը բերին նաեւ Հայաստանի նկարիչները, ցուցադրելով 250է աւելի նը - կարներ: Իսկ պետական պատկերասրահին մէջ բացուեցաւ նաեւ Սիլիւսթի նկարիչներուն անդրանիկ եւ մշտական ցուցահան - դէսը:

— 150.000 Տոբարի նուիրատուութիւն մը գոյացած Ալզալին-եկեղեցական ժողովի պտտուիրակներուն միջեւ կատարուած հանդիմանակութեամբ մը: Այս դումարը պի - տի յատկացուի Վեհաբանին կահաւորման:

— Սկսած է աշխատիլ Յրդ նոր ջրա - ելեքտրակայանը, որ կառուցուած է Հրազ -

դան դեպի վրայ եւ տարեկան պիտի ար - տաւրէ 2434 միլ. քիլովատ էլեքտրական ոյժ: Դրդ կայանի շինութիւնը սկսած է Որոտան դեպի վրայ եւ որուն համար օդ - տապօրժուած է 30 հարաւ խորանարդ մե - թրք կրադիւն:

— Երեւանի մէջ, Լոնտոնի համալսարանի արեւելեան եւ արիւրկեան պատմու - թեան դասախօս հայալէս Տոքթ. Չարբ Տաուսիթ, որ Հայաստանի Փետական Մա - սնեալարանի վարչութեան կողմէ հրուիր ուած էր, հետաքրքրական դասախօսութիւն մը տալով, փաստացի եւ գիտական տուեալ - ներով հաստատեց թէ սերտ կապակցու - թիւն գոյութիւն ունի Ե. դարու հայ պատ - մալէս Մալսէս Խորենացիի եւ Լատին պատմագիր (Ե. դար) Ամեան Մարչելինի միջեւ: Յարգելի դիմակները ուրիշ դասա - խօսութեամբ մը, որ հայերէն լեզուով կա - տարեց, գիտականօրէն փաստեց հայ եւ օտար պատմագրութեան միջեւ գոյութիւն ունեցող սերտ կապերը:

— Հայաստանի գիտութիւններու Ա - վրոյկեան, կենսաբանական նոր կայան մը ունեցաւ ծովուն մակերեսէն 3250 մեթր բարձրութեամբ Ալզալած լեռան լանջքե - բուն վրայ: Նոր կայանին մէջ, տիեզերա - կան բուսարանութեան վերաբեւեալ հետա - դասութիւններ պիտի կատարուին, գեր - մանիշակագոյն եւ տիեզերական ճառա - վայթներու ազդեցութեան տակ:

— Իզոր Տէր Յովհաննէսեանի յաղ - թանակը.—

Երեւանի հանրապետական սթատիսթի թոնչքատեղը լեցուած էր խուռն բազմու - թեամբ, ուր իրենց ուժերը կը փորձէին թեթեւ աթլետներ, որոնց կարգին էր հըն - չակաւոր Իզոր Տէր Յովհաննէսեանը:

Մրցումները նուիրուած էին Հայաս - տանի Ծամբոն եւ հայրենական մեծ պա - տերագմին: զոհուած Հայկազ Սաֆարեանի յիշատակին: Վաղըւղին կը մտնէ Իզոր Տէր Յովհաննէսեանը: Իր առաջի փորձի աւելինքը հաւատար է 8 մեթր 14 սանթի - մեթրի: Երկրորդ փորձի ժամանակ Տէր

Յովհաննէսեան նեախի նման դուրս կը խոյանայ վաղըսուլիէն եւ սաւառներով կը թռչի փոսի վրայէն: Կարած է Տ մեթր 31 սանթիմեթր մը քանակ միջոցը: Այսպէս հայրենի քաղաքին մէջ Իգորը սահմանեց համայնարհային մը քանակը որը 3 սանթիմեթրով կը գերազանցէ ամերիկացի Ռալֆ Բոստոնի համաշխարհային ուղորդը:

— Ֆրանսա. — Փարիզ

Փարիզ հայ դրողներու ընկերակցութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած է դասախօսական հաւաքոյթ մը նուերուած Պոլսահայ առաջին վիպասանուհի Մըրուհի Տիււարին: Բանախօսած է դրողուհուհի Մառի Աթմաճեանը, որ ներկայացուցած է Տիււարի կեանքն ու գործը: Բանախօսուհին անդրադարձած է նաեւ Աշխարհարարի յաղթանակին համար մղուած պայքարին մէջ Տիււարի դործօն մասնակցութեանը:

— Փարիզի Փոլ Ֆարալլըի թատերասրահին մէջ հայ դերասաններու ուժեղով ներկայացուած է Բիէն Վօլֆի «Խամաճիկ»-ները: Բեմադրիչն է Ֆրանսահայ դերասան Տըդաա Նշանեանը: Խաղարկութեան մասնակցած են փորձառու դերասաններ եւ երիտասարդ սերողներ, որոնք բոլորն ալ ըզմայելիօրէն կը քսած են պահել խաղին ներդաշնակութիւնը:

— Անգլիա. —

9-10րդ դարու պատմիչ Մովսէս Կաղանկատուացիի «Պատմութիւն Այրւանից աշխարհի» երկը անդլեթէնի թարգմանած է Լոնտոնի համալսարանի Արեւելագիտութեան բաժնի դասախօս, անգլիացի հայագէտ Դոկտոր Ս. Դուներ:

Գիւրքը լոյս է բնծայել Օքսֆորտի համալսարանի հրատարակչութիւնը:

— Թուրքիա. — Սասնալու

— Ստամպուլի օրերային թերթ Յակոբ Թորոզեանը երգահանդէս մը տուած է մեծ յաջողութեամբ. իր յարապարհ մաս կողմած են Եւրոպացի հեղինակներու գոր-

ծերը, ինչպէս նաեւ Ա. Սաթեանի, Տ. Աւետիսեանի, Ա. Խաչատուրեանի, Ա. Բաբաջանեանի եւ Ա. Այվաղեանի ստեղծագործութիւնները: Երկրչը ունկնդիրները գրաւած է իր գեղեցիկ ձայնով եւ երաժշտականութեամբ:

— Պոլսահայ համայնքը կ'ապրի մշակութային աշխոյժ կեանք, իրարու կը յաջորդեն դասախօսութիւններ, թատերական ներկայացումներ, նուազահանդէսներ եւ համերգներ: Եւ այս բոլորք մեծ մասով կ'իրականանան բաղմաթիւ Սանուց Միւլեանից անձնուէր ջանքերուն շնորհիւ: Վերջերս, Փարիզի երաժշտանոցէն պատկաւոր, դաշնակահարուհի Օր. Անի Կասերը եւ ըստամսուլահայ թերթ Պետրոս Գուլումձեանը ելոյթ ունեցան: Իսկ կեդրոնական վարժարանի Սանուց Միւլեանի կողմէ կազմակերպուած թատերական փառատօնի ընթացքին, սիրողներէ կազմուած բաղմաթիւ թատերախումբեր, ցուցադրած են իրենց բեմադրութիւնները:

— Պոլսոյ Սկիւտար թաղի Սանուց Միւլեանը հանդիսաւորապէս նշած է մեծ երգիծարան Յակոբ Պարոնեանի ծննդեան 120ամեակը: Հանդէսին ներդաս կղած է հոծ բաղմութիւն մը: Պարոնեանի գործերէն կատարուած են արտասանութիւններ եւ բանախօսութիւններ: Ինչպէս յայտնի է Պարոնեան Սկիւտարի ձեմարանին մէջ պաշտօնավարած է իբրեւ ուսուցիչ:

**ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ**

Մեր տպագրիչ Պր. Վանուս Գալեմբեանի (Տպարան Սանակ-Մետոյ) Գանուսա գաղթելուց պատճառով, չեմ կը քսած տպել տպ «Տեղեկատու» ի Դ. (Ապրիլ) եւ Ն. (Մայիս) թիւերը: Բ.Պ. թիւերուն յաջորդած է Զ. թիւը (Յուլիս):

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ